

2531

244  
U-76

1824

# ԱՍՏՈՒԱԾ ՔԵԶ ԿԸ ՍԻՐԵ


معارف عمومیه نظارت جلیل استان ۲۶ ربیع الاول ۳۱۲ و ۱۴ ایلوں  
۳۱۰ تاریخی و ۵۰ نومروی رخصتماه سیمه نشر اوشندار

صارق آمریقان مسیونر شرکتی طرفندن تسویه اوشه رق طبع اوشندار



ԿՈՍՏԱՇԴՆՈՒՊՈԼԻՍ

ՀԱՅՈՒԹԻՒՆ Ա. Տ. ՊՈՅԱԶԵԱՆ



1894

2001

2010

My. 58

$$\frac{244}{4-26} \text{ yr.}$$

# ԱՍՏՈՒԱԾ ՔԵԶ ԿԸ ՍԻՐԵ

Սայր մը փոքրիկ աղջկան մը բսաւ, “Ո՞վ  
կ’ուզէ քեզ երջանիկ ընել”՝ նա պատաս-  
խանեց, “Աստուած”՝ Փոքրիկ աղջիկը շի-  
տակ խօսեցաւ: Ուզիվ և գեղեցիկ պատաս-  
խան էր այդ: Իրաւ է որ Աստուած կ’ուզէ մեզ  
երջանիկ ընել: Աստուածոյ Խօսքը կարդալ բառ  
է՝ գիտնալու համար թէ ճշմարիտ է այս:  
Մեզ համար ի՞նչ ըրած է: Տուած է իր  
Որդին, “Ինչո՞ւ որ Աստուած անանկ սիրեց  
աշխարհը, մինչև որ իր միածին Որդին տուաւ,  
որ ամեն ով որ անոր հաւատայ՝ չը կրատուի,  
հապա յաւիտենական կեանք ունենայ”՝ Կրր-  
նայինք ունենալ ասկէ մեծ ապացոյց մը թէ  
Աստուած մեզ կը սիրէ, թէ կ’ուզէ մեզ եր-  
ջանիկ ընել: Ո՞չ: Մեզ տուած է մեծ ագոյն  
ապացոյցը, մեզ տուած է Յիսուսը. իր միա-  
ծին Որդւոյն չխնայեց, այլ ամենուս համար  
տուաւ զնա ձրի: Ուրեմն պէտք չէ որ Աս-

185

39

No 15



տուած սիրենք և վատահինք անոր որ մեզ  
այսչափ կը սիրէ : Պէտք չէ որ անոր վրայ  
սիրալիթ խորհուրդներ ունենանք :

Փոքրիկ տղայ մը գիշեր մը արթնցաւ ան-  
կողնոյն մէջ, և սկսաւ լալ վասն զի առան-  
ձին և մութին մէջ էր : իր հայրը անոր սեն-  
եակը գնաց առանց ճրագի, անկողինին քովը  
նստեցաւ և, փոքրիկ մանկան ձեռքերը իր  
ձեռացը մէջ առնելով, ըստ, “Ի՞նչ եղաւ,  
կարոլու : Ինչո՞ւ կու լայիր :” “Ոհ, հայրիկ,  
շատ մութ է :” “Սակայն հիմա ալ մութ չէ .  
ինչո՞ւ չես լար :” “Հիմա չեմ լար, հայրիկ,  
վասն զի դուն հոս ես :” “Սակայն, կարոլու,  
մենք բոլորպին առանձին ենք : Հոս մեղմէ  
զատ մէկը չկա՞յ :” Քիչ մը կենալէ ետև կա-  
րոլոս պատախանեց, “Այո, հայրիկ, Ասո-  
ուած հոս է :” Հայրը կ'ուզէր որ իր տղան  
Աստուծոյ վրայ նոյն խորհուրդները ունենար  
զրս ունէր իր հօրը վրայ : Մասուկը իր հայրը  
կը սիրէր, անոր կը վատահէր . գիտէր որ  
իր հայրն ալ զինք կը սիրէր և իրեն հոգ կը  
տանէր, և թոյլ չէր տար որ վասս համեր  
իրեն :

Այսպիսի ըլլալու են մեր խորհուրդները և  
դժայտմները դէպ Աստուած : Ինչո՞ւ չեն  
այսպէս, ինչո՞ւ ընդհակառակն Աստուծմէ կը  
տուիանք, անոր վրայ խիստ խորհուրդներ,  
դառն խորհուրդներ, կասկածոտ խորհուրդ-  
ներ ունինք : Ի՞նչ է պատճառը : Վասն զի  
անոր դէմ մեղանչած ենք :

Փոքրիկ աղջիկ մը կար որ իր հօրը շատ  
սիրելի էր : Հայրն ունէր պարտէզ մը ուր  
փոքրիկ աղջիկը ամէն օր կը վաղվատէր և կը  
խաղար : Դեղձենի մը կար անոր մէջ : Այն-  
պէս պատահեցաւ որ տարի մը՝ միայն մէկ  
աղջիկ գեղձ տուաւ, և այս միակ գեղձը ման-  
կանց արգիլուած էր փրյուել : Հայրը կ'ու-  
զէր զայն իր փոքրիկ աղջկան նստիրել անոր  
ծննդեան տարեդարձին օրը : Փոքրիկ աղջիկը  
չէր գիտեր զայս . գեղձը տեսաւ, ցանկաց  
անոր, և վերջապէս վրյուց զայն : Փրյուելէն  
անմիջապէս ետքը վախցաւ, և աճապարա-  
նօք մէկ մասը ուտելով մնացեալը նետեց :  
Յայնժամ զգաց թէ դժուար էր իրեն իր հօրը  
առջեր ելլել . չէր կրնար տանիլ սա խորհուրդը  
թէ ի՞նչպէս անոր սենեակը պիտի երթար .  
և երր վերջապէս զնաց հոն, մեծ անհան-  
գրասութիւն կը զգար երր իր հայրը կը խօ-  
սէր, թէեւ անոր խօսքերը բարի և սիրալիր  
էին : Ի՞նչ էր պատճառը : իր հայրը փոխ-  
ուած չէր, զինք կը սիրէր ճիշդ առաջուան  
չափ, և կը ցաւէր վասն զի տեսաւ որ բան  
մը կը նեղէր իր աղջիկը : Ուրեմն ի՞նչ էր  
պատճառը : Փոքրիկ աղջիկը ծուռ բան ըրած  
էր . իր հօրը դէմ մեղանչած էր :

Այսպէս է մեր մասին ալ : Աստուծմէ կը  
վախնանք, վասն զի անոր դէմ մեղանչած ենք .  
և դիւրաւ չենք հաւատար անոր ըսածին,  
որովհետև մեղքը մեր միտքերը և սիրաերը  
լեցուցած է խիստ և անհաւատութեան խոր-

Հուրդներով և զգացումներով։ Գիտենք որ  
Աստուած սուրբ է, թէ Աստուած մեղքը  
կ'ատէ, թէ Աստուած մեղքը կը պատժէ։  
և այս մեղ անկէ վախնալ կու տայ։ Կը յիշ-  
շենք թէ ի՞նչպէս Աղամ և Եւա պատժուեա-  
ցան։ Աստուած զանոնք բարի առեղծած էր,  
անոնց պէտքերը լեցուցած էր, զանոնք եր-  
ջանիկ ընելու համար ամէն բան բրած էր։  
և սակայն Անոր դէմ մեղանչցին, և Աս-  
տուած պատժեց զանոնք և Եղեմայ դրախ-  
տէն արտաքսեց։

Այո, Սուրբ Գիրքը Աստուծոյ մեղաւորաց  
դէմ բրած դատաստաններուն պատմութիւնն-  
երով լեցուն է։ Կրնայինք պատմել Սողոմայ  
և Գոմորայ վրայ, Տիւրոսի և Սիդոնի վրայ,  
Կափառնայումի վրայ, կրնայինք պատմել  
Կայենի վրայ, Նադարի և Արխուդի վրայ,  
Կորիսի և Դադանի և Արիոնի վրայ, Անա-  
նիայի և Սափիրայի վրայ, և շատ ուրիշներու  
վրայ, որոց պատահած բոլոր բաները կը հաս-  
տատեն սա ճշմարտութիւնը թէ Աստուած  
մեղքը կ'ատէ, և մեղքը կը պատժէ։ Անոր  
վրայ այս ծանօթութիւնն է որ մեղաւորնե-  
րուն անկէ սոսկալ կու տայ։ Եւ սակայն  
Աստուծոյ վրայ սիրալիր խորհուրդներ ունե-  
նալու ենք, վասն զի Աստուած իր սրտին մէջ  
սէր ունի մեղաւորաց համար։ այո՛, Աստուած  
մեղաւորները կը ոիրէ։

Մարդ մը գիշեր մը այս թանկագին ճշմար-  
տութիւնը կը պատմէր աղքատ մեղաւոր աղ-

ջրկան մը։ Աղջիկը լսեց զայն, և խորհեցաւ, “Ոհ,  
ճշմարիտ չէ այս, ես շատ մեղաւոր եմ, Աս-  
տուած զիս ատելու է։ չեմ կրնար հաւատալ  
որ Քրիստոս Յիսուս. աշխարհ եկաւ Թղթուները  
փրկելու ։ Ճշմարիտ է ։ Ոհ, ոչ, երբեք  
կրնար ճշմարիտ ըլլալ, այսչափ բարութիւն  
կրնար ըլլալ, Քրիստոս մեղաւորները սպա-  
է, և ոչ զանոնք էրիւլու։ Եւ երկչոտութեամբ  
ըսաւ մարդուն, “Պարոն, ըսածդդ հշարելու չէ”։

Մարդը անոր ցուցուց Սուրբ Գիրքին մէջ  
աս խօսքը թէ Յիսուս Քրիստոս, Աստուծոյ  
Որդին, աշխարհ եկաւ մեղաւորները փրկելու։  
Անոր խօսեցաւ Յիսուսի սիրոյն վրայ, ըսելով թէ  
ինչպէս իր այս սէրէն շարժեալ խաչին վրայ  
մեռաւ, “արդարը անարդարներուն համար”,  
որպէս զի զանոնք Աստուծոյ առաջնորդէ։

Մտիկ ըրաւ աղջիկը և հաւատաց։ Իրեն  
համար այս կը նմանէր “հեռաւոր երկրէ մը  
բարի լուրի” մը։ Իր մեծ սիսալ տեսաւ։  
Խե՞զ աղջիկ, յիրաւի մեծ սիսալ մը  
ըրած էր։

Իրա՞ւ է թէ Աստուած կը սիրէ բարիները,  
և թէ բարիները երկինք պիտի երթան, սա-  
կայն ասոնք բարի եղած են Աստուծոյ Հո-  
գիովը։ Եւ նաև իրաւ է որ Աստուած մեղա-  
ւորները կը սիրէ, և թէ մեղաւորները եր-  
կինք կրնան երթալ։ Իրաւ է, նաև, թէ մե-  
ղաւորները կրնան կորսուիլ, սակայն ոչ թէ  
որովհետեւ Աստուած զանոնք կ'ատէ։ Այն  
մեղաւորները որ պիտի կորսուին, անոնք են

որ իրենց մեղքերը կը սիրեն. այն չապաշաբարող մեղաւորները, որ կ'ուզեն իրենց մեղքերը հետ տանիլ գերեզմանէն անդին : Այն մեղաւորները որ պիտի փրկուին, անոնք են որ իրենց մեղքերուն վրայ ապաշխարած են, որով ված են մեղքը ատել, որ Աստուծոյ շնորհքով արբուած և բարի եղած են Աստուծոյ առջև :

Կիրակինօրեայ դպրոցի դասատու մը ըստ փոքրիկ տղու մը որ մահուան անկողնոյն մէջ էր, “Ո՞ւր կը կարծես թէ պիտի երթաս երբ մեռնիս ?” “Երկինք, վարժապետ ?” “Երկինք : Դիտե՞ս ինչ տեսակ մարդիկ են անոնք որ երկինք կ'երթան ?” “Բարի մարդիկ, վարժապետ ?” “Բայց երբեմն չար տղայ եղած ես. երբեմն բարի մօրդ անհնազանդ եղած ես, և չար բաներ ըրած ես. ի՞նչպէս կրնաս յուսալ որ երկինք պիտի երթաս :” Փոքրիկ տղուն աշքերը լեցուեցան արցունքով որ արագ արագ իր դէմքէն վար գլորեցան, և նա բարձրածայն ըստ սրտին խորէն, “Ոհ, այո, վարժապետ, չար տղայ մը եղած եմ. սակայն դեռ անցեալ կիրակի էր որ դուն ըսիր մեր դասին մէջ, թէ Յիսուս Քրիստոս աշխարհ եկաւ մեղաւորները փրկելու, ըսիր թէ եթէ փոքրիկ մանկունք Անոր աղօթեն, Յիսուսի արիւնը զանոնք պիտի սրբէ : Հսածիդ հաւատացի, և երբ տուն եկայ, ծունդ դրի և Անոր աղօթք ըրի, և կարծեմ ինձ ներած է :

Յաջորդ իրիկուն, իր վարժապետը անոր դնաց, և գրեթէ մեռած դտաւ զնաւ երբ

ծուեցաւ զնա համբուրելու, փոքրիկ տղան իր բաղուկները վարժապետին վիզը վաթթելով, և բոլոր զօրութեամբ անոր երեաը իր երեսին սեղմելով, ըստ, “Մնաս բարով, սիրելի վարժապետս, մնաս բարով, ես երկինք կ'երթամ, երկինք կ'եր — :” Կ'երթամ բառը դեռ չլմցուցած մեղմ հառաջմը հանեց, և սիրելի մանուկը մեկնեցաւ :

Մէծ աւետիս է այս թէ մեղաւորները ներում կրնան գտնել : Յիրաւի ներում կրնան գտնել, իրենց մեղքերը կրնան սրբուիլ : Աստուծոյ Որդւոյն Յիսուս Քրիստոսի արիւնը ամէն մեղքէ կը սրբէ : Երանի թէ ամէն մանուկ որ այս էջերը կը կարդայ նոյն օրհնեալ վատահութիւնը ունենար Յիսուսի վրայ, և կարող ըլլար Սուրբ Հոգւոյն հրահանդութեամբ և շնորհքով ըսել, “Իմ մեղքերս ներած է Աստուած :”

Պատուական բան է գիտնալ թէ Աստուած մեղաւորները կը սիրէ . գիտնալ թէ կրնանք երկիխ ծայրերը երթալ և բոլոր անոնց որոց կը պատահինք կրնանք ըսել, Աստուած մեղաւորները կը սիրէ . գիտնալ թէ կրնանք երթալ ինչպէս մեր պալատները՝ եթէ ունինք, նոյնպէս և մեր սրահները և փողոցները, և հոչակել սա աւետիսը թէ, “Աստուած մեղաւորները կը սիրէ, և իր Որդին Յիսուս Քրիստոսը զրկեց, որ մեղաւորաց համար մեռաւ :”

Աստուած մեղաւորները կը սիրէ, ուրեմն Աստուած կը սիրէ ձեզ, սիրելի տղայք : Աս-

տուած կը սիրէ ձեղ, սիրելի աղջիկներ։ Ե-  
րանի թէ ամէն տեղ տղայք և աղջիկներ ա-  
սոր հաւատային։

Սակայն պէտք չէ որ սխալինք ։ Աստուած  
սիրեր Հոգէ Ո՛չ Աստուած կը սիրէ մեղա-  
ւորները, սակայն չսիրեր մեղքը։ Աստուած  
մեղքը կ'ատէ ։ Կը սիրէ մեղաւորները, սա-  
կայն չսիրեր անոնց չար ճամբաները ։ Կը սի-  
րէ տղաքները և աղջիկները, սակայն չսիրեր  
անոնց ըրած չար բաները։ Այո, Աստուած  
քեզ կը սիրէ, փոքրիկ ընթերցող։ Յիսուս կը  
սիրէ քեզ, և կ'ուղէ որ դուն ալ զինք սիրես.  
կ'ուղէ որ երջանիկ ըլլամ իր սիրով։ Սա-  
կայն միտ դիր, նա չսիրել քու մեղքդ ։ Կը  
հասկնա՞ս թէ այս ինչպէս կարելի է։ Զե՞ս  
լսած որ մայրդ փոքրիկ եղբօրդ կամ քրոջդ  
լսած է, “Մայրիկը մանկիկը չսիրեր, երբ  
չար ըլլայ”։ Կրնամ ըսել թէ լսած ես անոր  
այսպէս ըսելլը։ սակայն մայրիկը ըսել չէր  
ուղեր թէ մանկիկը չէր սիրեր։ Ոհ ո՛չ,  
նա մանկիկը շատ կը սիրեր միշտ ։ ըսել կ'ու-  
զէր թէ անոր չարութիւնը չէր սիրեր, և կը  
ցաւէր անոր չար ըլլալը տեսնելով։ Անտա-  
րակյոս կարդացած ես անառակ որդիին պատ-  
մութիւնը, և քաջ դիտես զայն։ Նատ ան-  
դամներ զայն կարդացած եմ և լսած եմ, և  
շեմ ձանձրանար կարդալէ և լսելէ։ Ամբող-  
ջովին կը յիշես, թէ ինչպէս մարդ մը երկու  
որդի ունէր, որոց պղտիկը օր մը իր հօրը  
լսաւ, “Հայր, քու ստայտածքէդ ինծի իյ-

նալու բաժինը տուր ինծի,” իբր թէ իրաւունք  
ունենար անոր վրայ, և հայրը բաժնեց անոնց  
իր ունեցածը։

“Նատ օրեր չանցած՝ պղտիկ որդին բոլոր  
բաները ժողվեց ու հեռու երկիր մը գնաց,  
և հոն անառակութեամբ ապրելով իր ունե-  
ցածը փճացուց։ Ու երբոր ամէնը հատցուց,  
ան երկրին մէջ սաստիկ սովլ մը եղաւ, ու  
ինքը սկսաւ չքաւոր ըլլալ։ Եւ գնաց այն  
երկրին քաղաքացիներէն մէկուն քով մտաւ,  
ան ալ իր ադարակը զրկեց զանիկա՝ խողեր  
արածելու համար։ Եւ կը փափաքէր խողե-  
րուն կերած եղջիւրէն իր փորը լեցնելու, ու  
մէկը չէր տար անոր։

“Եւ ինքզինքին դարով ըսաւ։ Քանի բան-  
ւորներ կան իմ հօրս տունը հացովլ լեցուած,  
ու ես հոս սովամահ կը կորնչիմ։ եղեմ՝ եր-  
թամ իմ հօրս, և ըսեմ անոր, Հայր, մե-  
ղանչեցի երկնից դէմ ու քու առջիդ, և ալ  
արժանի չեմ քու որդիիդ ըսուելու։ զիս քու  
վարձկաններուդ մէկուն պէս ըրէ։”

Մինչ անառակութեամբ ապրելով իր ու-  
նեցածը կը փճացնէր, ամեննեխն չէր խորհեր  
իր հօրը սիրոյն վրայ, փոյթ չէր ըներ ա-  
նոր, սակայն հիմ որ մեծ նեղութեան մէջ  
է անոր վրայ կը խորհի, և անոր վրայ խոր-  
հելը զինք կը շարժէ իր հօրը երեսը վնտուելու։  
Յայնժամ երաւ հօրը եկաւ, խիստ երկար  
ճամբորդութիւն մը ընելով, բալոր ճամբուն  
վրայ այլոց ողորմութեան կարօտ ըլլալալ, զու-

բացած՝ հօրը սիրոյն վրայ խորհելով, թէև աշոր կէսն անդամ չէր գիտեր։ Սակայն երբ տակաւին շատ հեռէ էր, հայրը տեսաւ զնաւ երբեմն խորհած եմ որ թերեւս նա տուն դարձաւ նոյն ճամբարվ որով մեկնած էր անկէ։ Եւ թերեւս այդ ճամբան, նման այն ճամբուն որուն վրայ ինձ պատմած են, տունէն դէպի վար կ'երթար, բլրին և ձորին վրայէն կ'անցնէր, այսպէս որ ճամբան մղոններով տեղ կրնար տեսնուիլ, և երբ տեսնուէր թէ մարդ մը ամենէն հեռաւոր բլրին վրայէն կու գայ, կրնար կարծուիլ թէ հաւանօրէն այդ տունը կու գար։

Թերեւս այս հայրը օրուան զով ատենը յաճախ կը պտղտէր իր տանը տանիքին վրայ։ Իր մտածմունքը գրեթէ միշտ բացակայ որդույն վրայ ըլլալով, իր խեղճ, մեղաւոր, շւայլ, յիմար որդույն վրայ։ միշտ անոր վրայ խորհելով, և փափաքելով զնա համբուրել և անոր ներող խօսիլ։ Կը նայէր ճամբէն վար, կը հառաջէր, և կ'ըսէր, “Երանի թէ տեսնէի անոր դառնալը։ Իր յիմարութիւնը արդեօք որ մը պիտի ճանչնա՞յ, արդեօք ետ պիտի դառնա՞յ։”

Օր մը, տեսնելով մէկը որ հեռին բլրոյն վրայէն կու գայ, այնչափ հեռին որ հազիւ կարելի էր գիտնալ թէ արդեօք մարդ էր այն թէ կին, կը խորհի, “Երանի թէ իմ տղաս ըլլար։” կը դիտէ այդ անձը իր հետպքրութիւնը հետղիետէ աւելնալով, մինչ

տակաւ առ տակաւ նա բլրէն վար կ'իջնայ և աներեցոյթ կ'ըլլայ։ և կը կենայ սպասելով որ մօտաւորագոյն բլրէն գագաթին վրայ նորէն երեւնայ։ Երբ այդ անձը յերեւան կու գայ, մօտ ըլլալով հայրը կը տեսնէ թէ մարդ մըն է որուն վրայ բան մը կայ որ իւրեն ընտանի կը թուի, հօրը սրտին մէջ զդացում մը կ'արթննայ, կը հարցնէ, Արդեօք երկար ատենէ ի վեր կորսուած տղասս է։ Մարդը յառաջ կը քայէ, և դարձեալ աներեցոյթ կ'ըլլայ ձորին մէջ։ Հայրը չչարժիր կուրծքը բուռն զդացումներով լցուն է։ և բոլորովին զդածեալ, մեծ անձկութեամբ կը սպասէ աներեսութացող ճամբորդին վերստին երեւնալուն։ Ի տես կու գայ նա, “Տղաս է, որդիս է։ Տուն կը դառնայ, երկար ատենէ ի վեր կորսուած տղաս։” Եւ տունէն դուրս ներտուելով կը գոչէ, “Տղաս, երկար ատենէ ի վեր կորսուած տղաս։” Եւ ճամբէն վար տունէն բաւական հեռի, բազուկները բացած կը վագէ վերադարձող թափառականը դիմաւորելու, անոր պարանոցին վրայ կ'իյնայ և կը համբուրէ զնա։ Խեղճ, մեղաւոր, հիւծեալ, յողնած, տովամահ անառակ որդին կը համբուրէ, և այդ ճամբոյը ներով անոր կ'ըսէ որ դարձեալ իր հօրը սըրտին մէջ տեղ կը գտնէ։

Այս հօրը պատմութիւնը մեզ կու տայ դաղափար մը, աղօտ գաղափար մը, թէ ինչ Աստուծոյ ընթացքը դէպի մեղաւորները, ա-

զօտ նմանութիւն մը որ կը ցուցնէ այն սէրը  
դոր Աստուած ունի դէպ ի մեղաւորները :

Աստուած կը սիրէ քեզ, և կ'ուզէ օրհնել  
քեզ, ինչ որ ալ ըլլան քու զգացումներդ և  
խորհուրդներդ դէպ ի նա:

Ի՞նչ կ'ըսէ Աստուած ինքն: Կ'ըսէ այն բառ  
նը զոր եթէ ինք ըսած ըլլար, մենք պիտի  
չհամարձակէինք ըսել: Զարմանալի խօսքեր են  
անոնք: Կ'ըսէ, “Իմ ձեռքերս երկնցոցի:”  
Ձեռքերս երկնցոցի: Ի՞նչ կը նշանակէ այս:  
Կեցիր որ ըսեմ:

Խրճիթի մը մէջ ընտանիքի մը երկու ան-  
դամներ կային, մայր մը և մանուկ մը.  
Խրճիթը շատ մօտ էր խոր գահավէժի մը ե-  
ղերքին որ ծովեզը մը վրայ կը կախուէր:  
Որ մը, մայրը իր սենեակին մէջ կ'աշխատէր,  
մանկիկը իր մէկ կողմը: Յանկարծ տեսաւ որ  
մանկիկը հոն չէր, և ցատկեց, և անոր անունը  
կանչեց, սակայն նա չպատասխանեց: Ուրիշ  
սենեակի մը մէջ նայեցաւ և նորէն կանչեց անոր,  
սակայն նորէն չկար պատասխան, դրան կողմը  
նայեցաւ, և տեսաւ փոքրիկը որ ճամբոն ան-  
դիի կողմը և խոտին վրայ էր և դէպ ի գա-  
հավէժը կ'երթար: Մայրը ետևէն վազեց,  
պոռալով որ կայնի, սակայն փոքրիկը, իր  
մանկական զուարթութեամբ, և երբեք վր-  
տանդի տեղերակ չըլլալով, աւելի արագ կը  
քալէր: Անմիջապէս մայրը տեսաւ որ մանկի-  
կին և գահավէժին մէշտեղ գտնուած հեռա-  
ւորութիւնը տակաւ այնչափ կը քիչնար, և իրեն

և մանկիկին մէջտեղ գտնուածը այնչափ կը  
շամանար որ իր անոր համելէն առաջ մանկիկը  
կտոր կտոր պիտի ըլլար: Ի՞նչ կրնար ընել: Իր  
բազուկները այնչափ երկար չէին որոնցմով կա-  
րող ըլլար զնա բունել: Իր ոսքերը այնչափ արա-  
գաշարժ չէին որ անոր ետևէն համելին: Ի՞նչ  
կրնար ընել: Նեցաւ, և մէկ ծունկին վրայ  
ինկաւ, կուրծքը մերկացուց և բազուկները  
տարածեց: Մանկիկը, իր մայրը այս դիրքին  
մէջ տեսնելով, սկսաւ ցատկուելով ետ գառ-  
նալ, ամէն քայլ իր մօրը համար կը թուէր  
դէպ ի կեանք քայլ մը: Յառաջ քալեց  
մանկիկը, մինչև որ ուրախ սրտավ և աշ-  
քերը ճշմարիտ յնծութեան արյունքներով  
լեցուն մայրը փոքրիկը իր կուրծքին վրայ  
սեղմեց:

Նմանապէս Աստուած կ'երկնցնէ իր ձեռ-  
քերը: Ի՞նչ կ'ուզէ: Կ'ուզէ Շէւ: Քէւ կը  
կանչէ: Իր ձեռքերը Շէւ երկնցած են: Կ'ուզէ  
Շէւ, քու սիրադ, քու սէրդ, քու կեանքդ,  
բոլորն ալ կ'ուզէ: Ոհ, անկէ մի հեռանար:  
Ընդունէ անոր սիրալիր հրաւէրները: Միաքդ-  
քեր թէ Աստուած է որ քեզ կը սիրէ: Աս-  
տուած է որ իր Որդին քեզի համար տուաւ:  
Յիսուս է որ քեզի համար մեռաւ:

Պէտք չէ՞ որ զնա սիրես:

Նայէ անոր, մինչ կը կայնի իր ձեռքերը  
երկնցուցած քեզի, թախանձելավ որ իրեն  
գառնաս:



2531

46

Նայէ անոր, սիրելի զաւակս, և անոր դերկը  
վաղէ որ քեզ համբուրէ: Իր խոստումն է

“Ան ՈՐ ԻՆԾԻ

ԿՈՒ ԳՈՅ

ԲՆԱԻ ԴՈՒՐՍ ՊԻՏԻ ԶՀԱՆԵՄ:”

~~~~~

ԱՎ

ՀՀ Ազգային գրադարան



NL0029491

2458